



# ՍՈՒՐԲ ԶԱԿՈՒՄ

## ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Ծնունդը Ետք Երրորդ Կրտսեր  
28 ՅՈՒՆՈՒԱՐ 2018

Կիրակնօրեայ Ընթերցումներ	Էջ 1
Նոր Մարդը (Ա.1)	Էջ 2
Ծանուցում	Էջ 4

### ԵՍԱՅԻ ՄԱՐԴԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ (63.7-19)

**Տ**իրոջ ողորմածութիւնը պիտի յիշեցնեմ, Տիրոջ մեծագործութիւնները պիտի փառաբաննեմ. այն բոլորին համար որ Տէրը ըրաւ մեզի համար: Իսրայէլի տան դատաւորն ու բարերարը ի՞նքն է, որ իր ողորմութեամբ եւ արդարամտութեամբ այս բանները ըրաւ մեզի:

Տէրը ըսաւ. «Ասոնք իմ ժողովուրդս են, որդիներս են, ամօթով պիտի չձգեն զիս». եւ զանոնք փրկեց իրենց բոլոր նեղութիւններէն: Ոչ թէ պատգամաւոր մը կամ հրեշտակ մը, այլ Տէրը ի՞նք փրկեց զանոնք: Որովհետեւ կը սիրէր զանոնք եւ կը խնայէր անոնց, ինք անձամբ փրկեց. ոտքի կանգնեց եւ բարձրացուց զանոնք անցեալ բոլոր ժամանակներուն մէջ:

Բայց անոնք անհնազանդ գտնուեցան եւ իր սուրբ Հոգին տրտմեցուցին. ուստի Տէրը թշնամացաւ եւ ինք պատերազմեցաւ անոնց դէմ:

Այն ատեն անոնք հին օրերը փնտուեցին, ըսելով. «Ո՞ւր է Մովսէսը, Տիրոջ ծառան. ո՞ւր է Տէրը որ ծովէն հանեց իր հօտին հովիւր. ո՞ւր է ան որ իր սուրբ Հոգին դրաւ իր ժողովուրդին մէջ. ան՝ որ իր աջոկ առաջնորդեց Մովսէսը եւ իր անունը յաւերժացնելու համար իր փառաւոր զօրութեամբ անոր առջեւ բացաւ ծովուն ջուրերը:

Ապա իր ժողովուրդը բացուած անդունդէն անցուց այնպէս դիւրին՝ ինչպէս ձի մը կը քալէ չոր գետնին վրայէն կամ ինչպէս նախիրը կ'անցնի դաշտին մէջէն: Տիրոջ Հոգին իջած՝ կ'առաջնորդէր զանոնք: Այո՛, այդպէս առաջնորդեցիր քու ժողովուրդդ, քու անունդ փառաւորելու համար:

Արդ, նայէ՛ երկինքէն, քու սուրբ եւ փառաւոր բնակութենէդ, եւ տե՛ս. ինչո՞ւ ա՛լ չես հետաքրքրուիր մեզմով եւ զօրութիւնդ ցոյց չես

տար. ո՞ւր մնաց քու գթառատ ողորմութիւնդ, որով կը ներէիր մեզի:

Զէ՞՞ որ մեր հայրն ես դուն: Նոյնիսկ եթէ Աբրահամ չի գիտեր մեզ եւ Յակոբ չի ճանչնար մեզ, բայց դուն մեր Հայրն ես, ո՞վ Տէր, փրկէ՛ մեզ, որովհետեւ մենք սկիզբէն ի վեր քեզի կը պատկանինք:

Ինչո՞ւ կը ձգես որ խոտորինք քու ճամբաներէդ, ո՞վ Տէր, ինչո՞ւ թոյլ կու տաս որ խուլ ըլլանք քու կանչիդ եւ քու երկիւղդ չունենանք: Վերադարձի՛ր, Տէ՛ր, քու ծառաներուդ սիրոյն. վերադարձի՛ր այն ժողովուրդին սիրոյն որ քու ժառանգութիւնդ պիտի ըլլայ:

Զըլլայ որ ընդմիշտ կորսնցնենք Սիոնը, քու սուրբ լեռդ. որովհետեւ ահա մեր թշնամիները առժամաբար տիրեցին մեզի, ոտնակոխ ըրին քու սրբարանդ, ու մենք եղանք առաջուան նման, երբ տակաւին մեր Տէրը չէիր դուն, երբ դեռ քու անունդ չէինք կրեր»:

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ  
ՏԻՄՈԹԵՈՍԻ ԳՐԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԵՆ  
(3.1-12)

**Մ**ա՛ եւս գիտցիր, թէ վերջին օրերուն դժուար ժամանակներ պիտի գան, որովհետեւ մարդիկ պիտի դառնան անձնասէր, դրամապաշտ, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողներուն անհնազանդ, ապերախտ, սրբութիւնները ոտնակոխող, տմարդի, անգութ, չարախօս, անհնդուրժող, դաժան, բարիին թշնամի, մատնիչ, անպատկառ, գոռող, եւ աւելի հեշտանքը սիրող՝ քան զԱստուած: Երեւութապէս աստուածապաշտ են անոնք, բայց խորքին մէջ չեն հաւատար աստուածպաշտութեան զօրութեան: Զգուշացի՛ր անոնցմէ: Անոնց մէջ կան նաեւ այնպիսիներ, որոնք տունէ տուն կը մտնեն եւ իրենցմով կը հրապուրեն մեղքերով ծանրաբեռնուած եւ զանազան ցանկութիւններէ բոնուած թեթեւաբարոյ կիները, որոնք միշտ կ'ուղեն գիտնալ, բայց երբեք ճշմարիտ գիտութեան չեն հասնիր: Այնպէս ինչպէս եանէս եւ եամբրէս մոգերը Մովսէսի հակառակեցան, միտքով ապականած եւ

Հաւատքով սնանկ այս մարդիկն ալ ճշմարտութեան կը հակառակին: Բայց իրենց յաջողութիւնը երկար չի տեւեր, որովհետեւ իրենց անմտութիւնը շուտով յայտնի պիտի ըլլայ բոլորին, ճիշդ ինչպէս այն երկութիւնը եղաւ:

Բայց դուն կառչած մնա իմ ուսուցումիս, կեանքի օրինակիս, յօժարութեանս, հաւատքիս, համբերատարութեանս, որոնք ցուցաբերեցի՝ նոյնիսկ հալածանքներուս եւ չարչարանքներուս մէջ: Գիտես թէ ի՞նչ պատահեցաւ ինձի Անտիռքի, իկոնիոնի եւ Լիստրայի մէջ. թէ ի՞նչպիսի հալածանքներ կրեցի, եւ այդ բոլորէն Տէրը զիս ազատեց: Նոյնպէս, բոլոր անոնք որոնք կ'ուզեն աստուածպաշտութեամբ Քրիստոս Յիսուսի միացած ապրիլ, անպայման հալածանքներու պիտի ենթարկուին:

### ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԵՒ

#### ԸՍ ՅՈՎՃԱՆՆԵՍԻ

(6.22-38)

**Յ**աջորդ օր, ժողովուրդը՝ որ մնացած էր լիճին միւս կողմը, տեսաւ թէ հոն միայն մէկ նաւակ կար, որուն մէջ Յիսուսի աշակերտները մտան եւ առանձին գացին. իսկ Յիսուս աշակերտներուն հետ նաւակ չմտաւ: Յետոյ Տիրերիայէն ուրիշ նաւակներ ալ եկան հոն, ուր Յիսուս Աստուծոյ գոհութիւն տալով բազմացուցած էր հացը եւ տուած ժողովուրդին, որպէսզի ուտեն: Ժողովուրդը տեսնելով թէ Յիսուս հոն չէր, ոչ ալ իր աշակերտները, նաւակները առին եւ Կափառնաում եկան Յիսուսը փնտոելու համար: Երբ զինք գտան լիճին միւս կողմը, հարցուցին. «Վարդապետ, ե՞րբ եկար հոս»: Յիսուս անոնց պատասխանեց. «Կ'ըսեմ ձեզի, վատահաբար դուք զիս կը փնտոէք՝ ո՛չ թէ որովհետեւ հրաշքներ տեսաք, այլ որովհետեւ այդ հացէն կերաք եւ կշտացաք: Փոխանակ կորստական ուտելիքը փնտոելու, ջանացէք ապահովել այն կերակուրը որ յալիտենական կեանքի մէջ կը մնայ: Այդ կերակուրը Մարդու Որդին պիտի տայ ձեզի, որովհետեւ Հայրն Աստուած իր հաւանութեան կնիքը դրաւ անոր վրայ»:

Անոնք հարցուցին. «Ի՞նչ ընենք, որ Աստուծոյ ուզածը կատարած ըլլանք»: Յիսուս անոնց պատասխանեց. «Աստուծոյ ուզած գործը այն է, որ հաւատաք անոր՝ որ ինք զրկեց»: Անոնք ըսին. «Ի՞նչ հրաշք պիտի գործես, որպէսզի տեսնենք եւ քեզի հաւատանք. ի՞նչ պիտի ընեա: Մեր հայրերը մանանան կերան անապատին մէջ, ինչպէս գրուած է. «Անոնց երկինքէն հաց տուաւ ուտելու համար»: Յիսուս անոնց ըսաւ. «Ճշմարտութիւնը կ'ըսեմ ձեզի, թէ ինչ

որ Մովսէս ձեզի տուաւ՝ երկինքէն իջած հացը չէր: Հայրս է որ ձեզի կու տայ երկինքէն իջած ճշմարիտ հացը: Որովհետեւ Աստուծոյ տուած հացը ան է՝ որ երկինքէն կ'իջնէ եւ կեանք կու տայ աշխարհին»: Անոնք ըսին. «Տէ՛ր, միշտ տուր մեզի այդ հացը»:

Յիսուս ըսաւ անոնց. «Ես եմ կեանքի հացը: Ան որ ինձի կու գայ՝ բնաւ պիտի չանօթենայ եւ ան որ ինձի կը հաւատայ՝ երբեք պիտի չծարաւնայ: Բայց հիմա ըսի ձեզի, տեսաք ալ զիս, եւ տակաւին չէք հաւատար: Բոլոր անոնք որ Հայրը ինձի կու տայ՝ ինձի պիտի գան, եւ ես ինձի եկողը պիտի չմերժեմ. որովհետեւ ես երկինքէն իջայ՝ ո՛չ թէ իմ կամքս կատարելու, այլ կամքը անոր՝ որ զիս զրկեց»:

## ՆՈՐ ՄԱՐԴԸ

ԹԱՄՍԼՍ ՄԸԸՐԹԸՆ  
Թարգա. Սաւակուան

20-րդ դարու աստուածաբանութեան մէջ, Թամս Մըրբըն կը յայտնուի որպէս արեւմուտի միջնադարեան մեծ խորհրդագուցներով (mystics) ներշնչուած, սնած խորհրդագուց մը իր կարգին: Միաժամանակ հոգեւոր մտիքի այնպիսի երեսոյը մը, որ այլ կրօնեներու, մանաւանի Զեն աւանդութեան հետ մշակած է ինքնախորացման յարաբերութիւն մը: Եթէ այս երկուէին վրայ աւելցնենք իր աստուածաբանական եւ փիխսովայական ու գրական հմտութիւնը, եւ վերջինի պարագային՝ նաև տաղանդը, ու բոլորէն վեր՝ անձնաւորութեան հեղութիւնը, ապա կը գտնուինք դէմքի մը առջեւ, որ նոր ժամանակներու եռամեծար վարդապետ մըն է՝ Թարգմանիչ:

## ՆԵՐՓԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

1

Կեանքն ու մահը մեր հոգիէն ներս պատերազմի մէջ են: Հազիւ ծնած՝ միաժամանակ կը սկսինք ապրիլ ու մեռնիլ:

Նոյնիսկ եթէ անոր նուազագոյն գիտակցութիւնը չունենանք, կեանքի ու մահուան այս մարտը անողոքորէն եւ անգութօրէն կը շարունակուի մեր մէջ: Եթէ յանկարծ անոր ամբողջապէս գիտակից դառնանք, ոչ թէ միայն մարմնով եւ մեր զգացումներով, այլեւ ամէն

ինչէ վեր՝ մեր հոգիով, մենք մեզ ներգրաւուած կը գտնենք սոսկալի ըմբշամարտի մը մէջ, ակօնիայի<sup>1</sup> մը՝ ոչ թէ հարցումներու եւ պատասխաններու, այլ լինելութեան եւ ոչնչութեան, հոգիի եւ ունայ-նութեան։ Անսահման յուսահատութեան եղրին մղուող պատերազմներէն այս ամենասոսկալիին մէջ, հետզետէ գիտակից կը դառնանք, թէ անոր համար որ ծշմարտապէս կ'ընդնշմարէ ծածուկ եւ հոգեւոր «պատասխան» մը, որուն երջանկօրէն յանձնառու կը մնայ, կեանքը աւելի է քան վար-ձատրութիւնը։ Ասիկա «մտքի հանգստութիւն գտնել»ու կամ «կրօնական խնդիրներ լուծել»ու խնդիրէ մը աւելի է։

Արդարեւ, ակօնիայի ամենախաւար խորքերը իշնողին համար, կրօնական խնդիրները անիմաստ շույլանք մը կը դառնան։ Ան ժամանակ չունի նման բաներ արտօնելու։ Ան իր կեանքին հա-մար պայքարի մէջ է։ Իր գոյութիւնը ինքնին ընկղմող նաւ մըն է, ամէն մէկ չնչառութեան ոոպէին՝ մատնուած ոչնչամոյն ըլլալու, թէեւ տակաւին անբացատրելիօրէն կը շարունակէ ծփալ ունայնութեան մէջ։ Այսպիսի ժամանակ մը, պատասխան ունեցող հարցումները՝ յուսահատ մտքի անգութ ծաղը մըն են։ Գոյութիւնը ինքնին անհեթեթ հարց մը կը դառնայ, նման Զեն քանին<sup>2</sup>. եւ այսպիսի հարցի մը պատասխան գտնելը՝ կատարելապէս անյոյս ճիգ մը ըլլալու է։ Անհեթեթ հարցում մը կրնայ միայն անհեթեթ պատասխան մը ունենալ։

Յիրաւի, կրօնքները միայն պատասխաններ չեն հայթայթեր հարցումներու։ Կամ գոնէ իրենք զիրենք այս պաշտօնին մէջ չեն սահմանափակեր մինչեւ իրենց այլասերումը։ Փրկութիւնը աւելին է քան հարցումի մը պատասխանը։ Աղէտէ մը ողջ դուրս գալը միայն պատասխանը չէ՝ «Պէ՞տք է փախչիմ» հարցումին։

Կեանքի ու մահուան մարտին մէջ, ամէն ինչ կախեալ է վախճանական ելքէն։ Կանխաւ ոչինչ ապահովուած է։ Ոչինչ վերջնականապէս բացորոշ է։ Ելքը ձգուած է մեր ընտրութեան։ Եւ այդ իսկ է պատճառը ակօնիայի մութ ար-հաւիրքին։ մենք չենք կրնար ապահով ըլլալ մեր ընտրութեամբ։ Մենք բաւարար գորութիւնը ունի՞նք շարունակելու կեանքը ընտրել, երբ ապրիլ կը նշանակէ մեր խորագոյն ինքնութեան մէջ անդադար մղել այս անհեթեթ մարտը գոյի եւ անգոյութեան։

Մեր մէջ կեանքին արմատները անմահ ու անխոցելի կը մնան եթէ յոյսով շարունակենք բարոյապէս ողջ պահել մենք մեզ։ Սակայն յոյ-սը իր գերբնական կատարեալ եղրով մեր

զօրութենէն անդին է։ Եւ երբ ապրիլ կամենալու համար փորձենք մենք մեզ յոյսին մէջ պահել զուտ բիրտ յամառութեամբ, կը յանդինք եթէ ոչ յուսահատութեան, ապա անկէ աւելի գէշին՝ պատրանքին(իրականութեանմէջնմանպատրանք մը յուսահատութիւն մըն է, որ կը մերժէ ինքզինք ճանչնալ։ երկչոտները իրենց յուսահատութեան կու տան աւելի մեղմ կերպարանքը պատրանքի)։

Ապա ուրեմն, յոյսը պարգեւ մըն է։ Նման կեանքին, անիկա Աստուծմէ պարգեւ մըն է, ամբողջական, անակնկալելի, անհասկնալի, տրուող հակառակ ենթակային անարժանաւորութեան։ Անիկա կը ցայտէ ոչնչութենէն, ամբողջապէս ձրիօրէն։ Բայց անոր հանդիպելու համար, պէտք է իշնենք ոչնչութեան մէջ։ Ու այնտեղ է որ, երբ մերկացած ենք մեր անձին վրայ, մեր ուժին վրայ վստահութենէն, եւ երբ այլեւս գրեթէ դաղըած ենք գոյութիւն ունենալէ, կատարելապէս կը հանդիպինք յոյսին։ «Տեսնուած յոյսը՝ յոյս չէ», կ'ըսէ Պօղոս առաքեալ։ Յոյս չէ, ուրեմն, յուսա-հատութիւն է։ Տեսնել յոյսդ՝ լքել է յոյսը։

Քրիստոնէական «չտեսնուած» յոյսը հաղոր-դութիւն է Քրիստոսի օրհասական տագնապին (agony)։ Մեր սեփական ակօնիային նմանեցումն է Աստուծոյ ակօնիային։ անոր՝ որ ինքզինք ունայ-նացուց եւ հնազանդ դարձուց ի մահ (unto death)։ Յոյսը մահուան մէջ ընդունումն է կեանքին, ոչ թէ որովհետեւ մենք քաջութիւնը ունինք, կամ լոյսը, կամ իմաստութիւնը ընդունելու կեանքը, այլ որովհետեւ հրաշքով մը կեանքի Աստուածը ինք կ'ընդունի մեր մէջ ապրիլ ճիշդ այն պահուն, երբ մենք մահուան մէջ իշնելու վրայ կ'ըլլանք։

Պայքարին մէջ ընդդէմ մահուան, ամէն իրաւ կրօնական խոհ կը վստահեցնէ մարդը զինել այնպիսի զէնքերով, որոնք պիտի ապահովեն կեանքին յաղթանակը մահուան վրայ։

## ԾԱՆՈԹԱԳՐԱԿԱՆ

1.- Ակօնիա։ Քանի այս բաժնի վերջաւորութեան յատակօրէն գրուած է բառին առնչումը Յիսուսի Փերսնմանիական փորձա-ռութեան, ապա անիկա «հոգեվարք» չի նշանակեր։ Դուկասի աւե-տարանին քրաքարը ունի «տագնապ» բառը (22.44)։ Նոյնպէս՝ նոր Աշխարհաբար Թարգմանութիւնը։ Աստուածաշունչի Մի-ացիալ Ընկերութիւններու հրատարակած Ս. Գիրքը, Ղուկաս 22.43-ին մէջ բառը բարգմանուած ունի «սաստիկ նեղութիւն» բացարութեամբ։ Արդ, մատուցուած բաժնին համագիրը աւելի յարմար ցոյց կու տայ «ակօնիա»ն բարգմանել «օրհասական տագնապ» բացարութեամբ, ինչ որ կատարած եմ անգելերէն բառին պարագային։

2.- Քօան։ Բառը յարակարծական մանրապատում կամ հանե-լուկային ասոյր կը նշանակէ։ Քօանով Զեն Պուտտայական վա-նակամներ կը խոլան, որպէսզի կարենան լին իրենց կախումնա-ւորութիւնը միտքէն, եւ նգնելու՝ ի խնդիր ներքին յանկարծական լուսառման։



ՍՈՒՐԲ ՅԱԿՈՊ  
ԱՌԱՋԱՆՈՐԴԱՆԻՍՏԱՆԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ  
ÉGLISE ARMÉNIENNE  
SOURP HAGOP  
ARMENIAN CHURCH



# ԱՍՏՈՒԹԱԾՈՒԽԴԻ ՍԵՐՏՈՂՈՒԹԵԱՆ -ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽՄԲԱԿՆԵՐ

**ԵՐԱՎԱՆՔ** Խմբակ

**16-25** տարիքի երիտասարդներու  
համար

Երկշաբաթական դրութեամբ  
Կիրակի առաւտեան՝

**Ժամը 9.45-10.45**

**ԵԱՐԵԿ** Խմբակ

**26-40** տարիքի երիտասարդներու  
համար

Երկշաբաթական դրութեամբ  
Կիրակի առաւտեան՝

**Ժամը 10.00-11.00**

Հետաքրքրուողներէն կը խնդրուի

Կապուիլ դիւանատուն՝ 514 331 5445 կայան 202